

Ն Ի Կ Ո Ւ • Ա Ղ Բ Ա Լ Ե Ա Ն

1873 - 1947

Դառն կոկիծով լսեցինք մահը յայտնի բանաէք Ն. Աղքաբեանի : «Աիոն», ազգային այս սուզին մէջ կը մասնաւորէ իր վիշտը հանդէտ անզուգական երթեմնի իր աշխատակցին : — Որպէս պատմարան, գրական քննադատ, բանասէք, դասախոս եւ հուսոր, բացառիկ տեղ մը ունէր մեր մեծարուն մէջ : Իր մահը, ինչպէտ ըսինք, աղէտ մըն է, վասնզի Աղքաբեանը կը մեռչի առանց լիովին տուած ըլլալու ինչ որ կարող էը տալ :

Ն. Աղքաբեան ծնած էր Թիֆլիս 1873-ին : Իր երկրորդական ուսումը առաջ նախ Դէորգեան ճեմարանի ապա Ներսէսեան վարժարանի մէջ : Ծնուոյ կը մեկնի Բեթրուկուս, հնտեւելու համասահանական գասրնթացըներու : Միեւնոյն ատեն բազաձայն եւ տեղեակ եկեղեցական երաժշտութեան, գրապահու պատոն կը վարէ Բեթրուկուսի հայոց եկեղեցին մէջ : Երկու տարի վերջ կ'անցնի Փարիզ եւ ժամանակ մը կը հնտեւի Սորպոնի գասրնթացըներուն :

Դրական իր գործունէութերնը՝ կը մակի 1897-ին, երբ Մոււրա ամսագրին մէջ կը հրատարակէ իր գրական քննադատութիւնները Ա. Խանհակեանի եւ Ժամանակակից գրական գէմքերու շարք :

Կովկասի մէջ կ'աշխատակցի Մոււր, Մօակ եւ Հարիզոն թերթերու : Կը ճրատարակէ գրական պարբերաթերթ մը՝ նոր Հոսանք : որ կի շարունակուի մինչեւ 1914 :

Վարած է ուսուցչական եւ տեսչական պարզուններ, Կովկասի, Պարսկաստանի, Եղիստոսի եւ Պէյրութի մէջ : Եղած է յայտնի յեղափոխական եւ բերած իր լայն մասնակցութիւնը մեր ընկերային եւ հասարակական գործունէութեան : Վարած է նոյնակէս Կրթական նախարարի պաշտօն Գաշնակցական կառավարութեան շրջանին ։ 1928էն սկսեալ Պէյրութի մէջ և. Շանթի հետ կը հիմնէ Հայ ժեմարանը, որուն գլխաւոր մշակներէն մին էր մինչեւ իր մահը : Աղքաբեան որպէս հոմուտ բանասէք, բաղցրախօս հուսոր, տաղանդաշատ քննադատ եւ վաստակաւոր ուսուցիչ, արժանի է բովանդակ հայ ժողովուրդի յարգանքին : Իր մահով հայ գլորութիւնը կը կորանցնէ իր մեծարժէք մշակներէն մէկը :

Իր մատենագրական դասախոսութիւնները, «Բանասէրի Յուշագիրը» եւ «Պատմութիւն հայ գրականութեան» ուսուցչասիրութիւնները, զժքախնտարար կէս մնացած ծեսնարկներ են, որոնց ամբողջացումը շատ բան պիտի արժէր մեր գրականութեան :

Ն. Աղքաբեանին խրուեցան պայմաններ իր արական տաղանդէն մեր սպասումը պահող . Կըսենք ամիկա պարաւէ աւելի հիացմանը մէջէն իր արժէք մեր գրականութեան :

Աիոն, սրտազգած վիշտով կ'արձանագրէ գրական մեծ մշակին եւ իր երթեմնի սիրելի աշխատակցին մահը :

Օրմնէնք ԱՅ հանգիստ իր հոգիին :